



ՀԱՆԳԻՍ ՅԱԿԻՏԵՆԻՑ

# ՏԵԱՌԵ ՆԵՐՍԵՍԻ

ՎԵՆԱՓԱԾ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ

ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ

Չայն գումեաց յԱյրաբատայ, եւ հընչեցին քեւոք կըրկին.

Նըշենազ ՀՈՎԻՔԵՆ ՄԵՐ ԱՐԹՈՒՆ, եւ սուգ պատեաց զամենեսին.

Անազինըս մըռընչեաց սպիտակափառըն մեր Մասիս,

Սեպուն Կովկաս եւ Արագած ընդ Տորոսի հառաջեցին :

Ո՞ն, այս քանիցս այրիացար, Եկեղեցիդ Հայաստանեայց,

Այս քանին արտօս նեղուս ի քոյդ չըքնադ ականողեաց.

Զուր վիժես դու քաղցրահամ յաղինափալդ դարասից

Երէ դառնի ուխս արտասուաց մինչեւ ի ծոլ լայնատարած :]

Մեր շուշջ հայիս կոյսդ աշագեղ ի բաց զգքողըն պարուրեալ...  
Ա՞ն մինչեւ ցերք յաջմէ բռուր՝ ընդ անեկէ ծուխ մըրըրկեալ  
Տեսանիցես եւ սարսիցես եւ բալացեալ անկանիցիս  
Մինչեւ անդրէն սիւզ արփենոյն ի դէմսըդ սուրբ տոնու ծաւալ...

Լուսածնունդ քո գաւակունք ընդ տիեզերս վայրավատին  
Քեզ ողբակիցք են ի սրտէ, ընդ քեզ ի ջայլըս գումարին.  
Հօսապետքըն զարոռով քոյ սեւարոյր տարածանեն,  
Եւ խաշանց նոյր խուռներամ դըռոյր ըզքեւ տալ խուճապին :

Են են ոն եւ խորքացեալք ի սուրբ զբրկացըդ մայրենի  
Որոց վայրք եւ ժամանակք ետուն զոզցես սիրս վայրենի,  
Եւ խընդան ընդ վիշտըս քո եւ ընդ պարծանաըդ տազնապին.  
Այսպէս ուսան ի Լատիոն, այսպէս յորդոց Ալփիոնի...

Բայց քեզ յնւշ, Մայր անարատ, պայծառ առուրբն այն առաջինք  
Յորս նոգուց մեր Լուսատուին ցուցաւ տեսիլ, բանք անազինք,  
Կ'ըր օդիք ոչ նոյնգունակ անցին ընդ նուրըն եւ ընդ ջուր  
Մինչեւ ելին ի սուրբ հանգիս, մինչեւ բացան նոցա երկինք .

Նընջեաց Ներսէս արծանիթիր արռուակալ սուրբ Ներսիսէանց,  
Ռոջակիզեալ սուրբ Տէր ու առ Հայս սիրոյ բոցովըն գերազանց,  
Վեհից սասան անակնառու, եւ կըրսւերաց հայր խընամոն,  
Եւ սըրտին կորով ըզհուր վառեր յալիս գուխս ներապանձ :

Գու ով Հայր, կսոքդ Խարայէլեան, յափրշտակեալ յանկարծ ի մէնչ,  
Յն դիմէս ի մոայլ երկրէ շողէալ ի լոյս փողիպողէնէզ.  
Ուր քոյինդ Եղիսէոս, ուր Մովսիսին յաջորդ Յեսու,  
Ում տացէ եւ Սոլունիս զբերանոյն շիդ քոյինատէնչ...

Այս, շիո ի բերանին դարձ ի տապանդ Էջմիածնի  
Աղաւնեակս առներ Նոյեան փուքալ ի զիրկսըդ հայրենի.  
Սասանեալ էւ սցրտաբեկ արդ առ ափամբ Սենեայ մընչէ,  
Գումկան՝ ոչ աւետաբեր կացեալ, աւաղ, Հայաստանի :

Այլ այժմիկ նուազ դու Եին կաս արոռոյ վեն Դիտապէս.  
Քաղցր ակնարկեա ի Գան քոյին, տուր պայազատ զոք քեզ նանգէս.  
Շող լուսոյն քորբ ծագեսցէ ի պաշտեին Իջման տեղի,  
Եւ Ներսիսեան քէ ոչ անուամբ' նոգուկ տացի մեզ Հայրապէս :

Յայնժամ սուզ ի ցընծուրիւն դարձի ազգիս քորզոմական,  
Հօսք էւ նովիւք ըզբինդ տացեն խուռն ի գալիքըս սցրբութեան  
Երդնուկ զովս սցրբանըւեր քում յաջորդին արժանաւոր,  
Կալ անսասան ի քոյդ հաւաս, ի յոյս ու ի սէր Եղբայրական .



• Ապահովության մեջության վրեաց նօքրածնոց կ բառ նաև նաև նաև  
Ապահովության մեջության վրեաց նօքրածնոց կ բառ նաև նաև նաև

